

« Պահիկեան նենցամիտ հաւատ, ոյինչ արժող հաւատ » (fides punita, fides nullula). Իր ամէն ձեռնարկներուն մէջ՝ կարգեղոն միշտ անձնական շահերէն առաջնորդուցաւ, ուստի գիտութիւններն ու արևեստները մշակից՝ միայն իրեն օգտին ու զիւրութեան համար:

Կարբեղոնացւոց կրօնըին մէջ չկար բարյական և է սկզբունք, ամէն բան կիմանուած էր առետուրի գուներկ սկզբունքին վրայ, Անոնց աստուածները դաժան և արինարրու էակներ էին՝ զորս պէտք էր սիրաշահել մշտական զոհերով, Մարդազին կը պահանջէր հոչակաւոր բահաղությունը աստուածը, մեհեանին առջն դրուած էր անոր՝ պղնձէ վիթխարի արձանը՝ ե-

զան գլուխով, երկու ձեռքերն առաջ երկարած, լլրձանի ներսը կ'արձարձէր բոցակէզ կրակ, իրը նշան արեկի կիղիշ զօրութեան, հանրային արտակարգ աղէտներու ժամանակ, ազնուականները բացի պատերազմական գերիներէն, կը բերէին նոյն իսկ տան առաջին զաւակը կամ սիրական անդամը, և մոլեզնած աստուծուն սիրոը մեղմացնելու համար, զայն կը զնէին լափող Մողորին երկարած բազուկներուն վրայ, ուրկէ կ'իյնար ներսը բորբոքող հնոցին մէջ, Զոհին ծնողներն ու բարեկամները պարտաւոր էին ոչ թէ լալ ու ողբալ, այլ աղօթել, ուրախանալ ու պարել:

Հ. Ա. Տէր-Մովսէսյան

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՍՍՈՒԹԻՒՆ

Ա.Փ. Բ. Ի. Կ. Է. Հ. Ա. Ց. Լ. Ա. Մ. Ն Կ. Ա. Մ. ՄԱԿԱԹՈԳՈՒԽՆ

Մաղագասկար կղզոյն մէջ 1850ին դադարի մը ժամանակ Պ. Ալբաղի օր մը Մալկաշի մը ձեռքը հսկայ հաւկիթ մը տեսաւ, որուն մէկ ծայրէն տեղացիք ծակ մը բացեր էին, և զայն իրենց ընտանեկան ծառայութեանց կը գործածէին: Պ. Ալբաղի առած տեղեկութիւնները Մանկաշներէն, իրեն ուղեցոյց եղան շուտով երկրորդ հաւկիթ մ'ալ զանելու հեղեղատի մը անկողնոյն մէջ, նորագոյն կործանումի մը աւերածներուն տակ, որ գրեթէ առաջնոյն հաւասար մեծութիւն ունէր և բոլորովին անվնաս էր: Անկէ ցիշ մը ետքը նոր ձեւացած հեղեղատի մը մէջ զտնուեցաւ երրորդ հաւկիթ մ'ալ, և ապա մի քանի ոսկերոտիք նոյնպէս հսկայակերպ, որոնք իրաւամբ բրածոյներ նկատուեցան: Բոլոր այս առարկաներն իս-

կոյն Մաղագասկարէն զրկուեցան Միաւորման կղզին և անկից ալ բարիզ:

Ահաւասիկ այն հաւկիթներէն մէկուն մեծութեան չափերը:

Մեծ տրամագիծ	· · ·	ՕՄ.34
Փոքը տրամագիծ	· · ·	» 225
Մեծ շրջապատ	· · ·	» .85
Փոքը շրջապատ	· · ·	» .71
Տարածոց	· · ·	8լ.887մ
Կեղենին հաստութիւնն է շուրջ 3 հազարորդամէջը:		

Մաղագասկարի այս մեծ թռչունին հաւկիթին ընդունակաթիւնն ըլլալով 8 լիդր ¼, սոյն մեծութիւնը ունենալու համար պէտք է 6 հաւկիթ ջայլամի, 12 նանդուի (ամերիկեան ջայլամի), 16¹/₄, հնդկաշայլամի, 17 տճ. արագիլի, և 148 հատ հաւու հաւկիթ: Այս շարքին երկու ծայրի եզրները իրարու հետ բաղդատելու համար կը յաւելունց ըսել, թէ անոր մեծութիւնը կը հաւասարի 50,000 թռչնաննի հաւկիթներուն,

Մակաթոչունի (eupyornis) և ջայլամի հաւակիթներուն մեծ տրամագիծերը այնպէս կը համեմատին իրարու հետ ինչպէս 2 առ 1: Պէտք է ենթադրել որ երկու թռչուններն ունոյն համեմատութիւններն ունենան իրենց մէջ ինչ որ ունին իրենց հաւակիթներն: Առող, ջայլամի բարձրութիւնը 2 մէջը ըլլալով, այն ատեն, մակաթոչունի հասակը պիտի ըլլալով 4 մէջը: Եթէ մնաց մակաթոչունի հաւակիթներէն զատ՝ բաղդատելու համար ուրիշ առարկայ չունենայինը ճեղքերնիս, մեր ըրած ենթադրութիւններն շատ տարակուսական պիտի ըլլային: Վասն զի հաւակիթներուն ունեցած մեծութիւնները՝ նոյն տեսակաց մէջ ուսակից իրենց առաջ կու զան՝ համեմատական ըլլալէ շատ հեռի են: Բայց ոսկերաց ճննութիւնը հաւակիթներուն հետ միանալով՝ զմեղ այն եղրակացութեան կը տանի որ մակաթոչունին հասակը պէտք է ըլլայ ընդ մէջ 3 և 4 մէջից, և համեմատելի՝ ստուարաց մէջ ընծուղտի ունեցած հասակին հետ:

Կղզուն մի քանի տեղեաց բնիկներուն ըսածին նայելով՝ Մադագասկարի այդ հակայ թռչունը գեռ հրմայ ալ գոյութիւն պիտի ունենայ, բայց խիստ հազուագիւտ է: Ի հակառակէն՝ միւս կողմանց բնիկները կը մերժեն անոր այժմեւն գոյութիւնը. բայց սոյն թռչունին նկատմամբ շատ հին աւանդութիւն մը գոնէ կայ թէ վիթխարի մեծութիւն ունէր և թէ եզ մը կը զգեստնէր ու զայն իրեն ճարակ կ'ընէր: Աշա այս թռչունին կ'ընծայէն Մալազաներն այն հակայ հաւակիթներն որ զեռ ևս կը գտնուին իրենց կղզուն մէջ: Հարկ չկայ ըսկելու որ մեր յիշատակած աւանդութիւնը այնպիսի բարբեր կ'ընծայէ մակաթոչունին՝ որնք ստուգութիւնէ շատ հեռի են, սակայն ժողովրդական կարծիքը զայն վիթխարի և ահարկու որսաթռչուն մը համարած է, արևելեան վիտաց մէջ եղած տիտանահաւաքին նման, որ չունէր ոչ մազիլ, ոչ թռչելու յարմար թեեր, ու կը սնաւնէր խաղաղիկ բուսական նիւթերով:

ԺՈՒՐՈՒԱ ՍԵՆՏ ՀԱԼԵՐ:

ԺՈՒՐԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԳՐՈՅ

ԸՆՏ ՀԱՅԿԱԾ ԵՐԶԱՆԻ

Տես Բարձագեղ էջ 410

Բ. Կարելի՞ է վրիպակ համարել Ա. Գրոյ մէջ եղած զանագան ժամանակագրութիւնները, թէ վիալ հասկացողութիւն ժամանակագիրներու:

Եթէ հին ազգաց բիւրաւոր տարիներու ժամանակագրութիւնները կրցանց համաձայնեցնել ճիշդ ժամանակագրութեան հետ, մեր գոյութեան թի գլխոյն մէջ, չէ՛ կարելի հիմա ալ Ա. Գրոյ մէջ տեսնուած զանազան և հակասական կարծուած ժամանակագրութիւնները համաձայնութեան մէջ զնել: Այս է, ցոյց տալ կ'ուզենք, թէ Երրայականը, Եթանասանիցը, և Պօղոս առաքելոյն նշանակած ժամանակագրութիւնները չեն հակասեր իրարու, ինչպէս առ երես և մին միւսէն շատ աւելի երկար ժամանակամիջոց դրած տեսնուի:

Եւ արդ մենց ուզելով պաշտպանել մեր ինդիքը կը դիմենց այս չորրորդ կանոնին՝ զոր նախընթաց յօդուածիս մէջ յիշատակեցինք. այն է, « Առ ուզիդ իմանալ զնափիրս, որը թուին հակառակ իրերաց, պարտ է բաջ զնենել թէ զինչ իրաց խօսին, կամ յինչ կէտէ սկսանին և յինչ կէտ աւարտեն զչափ իրեանց» (Ժեսութիւն Ա. Գրոյ): Այս կանոնն ունենալով մեր զիմացը, կրնանք յայտնապէս ըսել թէ Ա. Գրոյ զանազան հեղինակներէ զրուած ժամանակագրութիւնները, մի և նոյն նիւթի վրայ, ոչ ամենը նոյն ժամանակէ սկսած են, թէ վախճաննին նոյն ըլլայ, որ է Առողմոնի տաճարին շինութեան սկսիը: Ապացուցանենք առաջին մասը, թէ մէկնակէտնին նոյն չէ՛ այս յիշատակեալ հեղինակաց համար, թէ երբ Եզիպտոսէ ելլելու թուականը կը սկսի, և եթէ այս կէտս առանձնաներ, արդէն երկրորդ կէտը՝ տաճարի շինութիւնը՝ որոշ է, այն ատեն Ա. Գրոյ ժամանակագիրները համաձայնեցուցած կ'ըլլանք: